

Քիրտերուն կամ Մակեդնացւոց հետ, նոյն իսկ՝ ի հարկին՝ դարձեալ թուրքերու հետ, հաւափրելու համար գործակցութեան մը որ կարենայ նպաստել մեր դատին բաջողման։ Առ այժմ, օրուան պահանջը՝ հայ յետափիսական կուտակցութեանց Քոնկրէսն է, Դաշնակցութիւնը անգնահատելի ծառայութիւն մը պիտի մատուցանէ հայկական դատին՝ հզօր աջակցութիւն մը բերելով այդ գաղափարին իրագործման։

Ա. 20ՊԱՆԵԱՆ



ԱԼՊԱՆԵՐԻՆ Ն ՈՒ ՀԱՅԵՐԻՆԸ

—

Ծանօթ է արդէն այս աւանդութիւնը ԱԿրպիս մէջ թէ, Ալբանիացիք Հայաստանի կողմէրէն զալթած եկած են իրենց այժմ զրաւած երկիրը որուն տուած են իրենց անունը, անուն մը որ երեսանց բատերով՝ մէջ նաևնութիւն կը ցուցէ Ազուան ցեղանունին հետ, որպէս նաև առաջարկուած է նոյնացնել Ալբանիացիները Հայոց ծանօթ եւ երեխնի զրացի Ազուաններուն հետ (թ. ու. Վ. արտասահմանաւայն), ինչպէս զրաւանատան, Արաբաստանի եւայնի, ինքնին զրաւարութիւն մը ներկայացներ Կովկաս միջնեւ Ալբանիանց ցեղի մը կամ իր մէկ հատուածին տեղափոխում, որովհետո պատկանած համանան օրինակ մը ունինք Հնդկուու տեղափոխութեան մէջ Կովկասէն Եւրոպա, եւ անկարեցի չէ որ Հնդկուու նեղանա նախնի բնակութեան մօտ զանութիւն Ալբանիաներէն հաստուած մին ալ Հնդկուու հետ կամ անոնց հետեւելով անցած ըլլան Եւրոպա։ Բայց այս ամէնը հարեւանցիք հանգիք թիւներու են գեղ որոնք գուռ վարկած կը մնան ասանց աւելի զօրեղ փաստերու օգնութեան։ Ազուարանական փաստեր կրնային մեծ նպաստ մը բերել այս հարցին լուսադրութեան նույն անա այս պատճառով է որ կ'արժէ ուշ արքնել Ալբանիանի մէջ գոյութեան հարց մը հայ բարեկու որոնց ցուցակը առողիւ, Անշուշուն հարցը լուծուած Հըլլար բոլորովն, զի արդ բատերու մէծ մաս կը գտնուած բոլոր նոյն էրազական նեղուներու մէջ եւ կիսան հասարակաց ծագութէ մը երկու լեզուներուն մէջ անկախօրէն մատած ըլլալ։ Բայց շատ հեղաքանական մատած ըլլալ բայց այս հեղաքանական մատած ըլլալ է կը թափ, փափառաթիւն մը որ յարցութեանմք, սերու յարաբերութիւններով կրնայ բացառութիւն, ինչ որ ալ ըլլայ, կ'որժէ ինդուարաններու, եւ որովանականներու, ինչ որ ալ ըլլայ,

digitised by

- բու ուշադրութիւնն հրափրել որին խիստ շահեկան հարցին վրայ։
1. Ar (անդ, արտ) Հայ՝ ար-ար-ք, ար-տ, ար-ս-հետ
2. Boukhar (ծինելոյդ) Հայ՝ բուխութիւն
3. Gadz (կայծ, կրակ) Հայ՝ կայծ (որ «կած» կ'արասանութիւնը)
4. Dhalé (կաթէն առնուած հեղուկ, վրայէն հումանը չանուած) Հայ՝ դայ (մօր մը առաջին կաթը, գեղնորպակ)։
5. Dham (ակուայ) Հայ՝ աստամի.
6. Dheré (լեղի) Հայ՝ գան.
7. Uzan (ունիմ, գիտեմ) Հայ՝ ծանօթ, ծանօթ.
8. Err (մթութիւն) Հայ՝ երբ.
9. Ze, zan (ձայն) Հայ՝ ձայն (որ ձանն կարուանութիւնը)
10. Zok, zogou (թաշուն, թաշունի ձագ) Հայ՝ ձագ.
11. Im, yim (իմ) Հայ՝ իմ.
12. Kam (եմ, ունիմ, օժանգակի բայ ապաւոնի կազմութ) Հայ՝ կամ.
13. Kančep (կանեփ) Հայ՝ կանեփ.
14. Karr (կառք) Հայ՝ կառք.
15. Kéléph (պատուան) Հայ՝ կեղեւ.
16. Koské (ոսկը) Հայ՝ սոկր որ հաւանորէն սկրինարար եղած է «կոսկր»։
17. koritë (նաւակ) Հայ՝ կուրու.
18. Mbare (լաւ, բարի) Հայ՝ մարի.
19. Myergoulé (մասախուզ) Հայ՝ մասախուզ.
20. Mis (միս) Հայ՝ միս.
21. Mouré (հիւսիսի ծով) Հայ՝ միրիկ.
22. Mourk (ծութ, սեւ) Հայ՝ մուղլ (աղջ-ասուղլ)։

23. Ourth (պատառուկ) Հայ՝ որթ.

24. Paké (պիչ) Հայ՝ պակ-աս.

25. Pyése (մաս, բաժիր) Հայ՝ բաժին.

26. Pul (անտառ) Հայ՝ պուր-ակ.

27. Siri (սեռ, տեսակ) Հայ՝ սերեկ.

28. Skyûre (պնակ) Հայ՝ սկաւառակ.

29. Zus (ուռանեմ) Հայ՝ սալանեմ.

30. Sour (ջուր) Հայ՝ ջուր։

31. Tsitse (ծծծ) Հայ՝ ծեծ։

Գ. ՓԱՐԻՆԱԿ

..

Հարցը զոր կը յարուցանէ Փառակ, շատ շահեկան է մէկէս աւելի տեսակէտներով։ Ալպանացիք եւրոպական թուրքիոյ ամենէն առոյդ ցեղն են։ Խոր ազիտութեան մէջ թազուած, ազգային քաղաքակրթութիւնը մը չեն կը ցած զարգացնել։ Բայց Սամանան պիտութեան արւած են բազմաթիւ մէծ գէմքեր (գրագէնաներ՝ ինչպէս Քէմալ պէջ, զինուորականներ, քաղաքագէտներ, եւն)։ Մէկնեմէտա Ալի, զոր Ա. Զրանս «Թուրք կանոնուունը» անու անեց, Ալպանացիք

A.R.A.R. @

էր : Այժմ իրենց մէջ ալ արթնցած է ազգայնական ողին, եւ կ'ուզեն ինքնավար Ալպանիս մը հաստատել, վերաբենդանացնել եւ զարգացնել ալպաներէն լեզոն, հիմնել ազգային գործականութիւն մը . իրենց հայրենամէք գործիչներէն մին, Տէրվիշ Հիմա, ասորիները ի վեր կը հուրապահէ և Ալպանին « անուն ամսացիր մը՝ նորիրուած ալպանական զատին, եւ հաճոյով կ'իմանամ որ քիչ տաենէն այդ եռանդուն գործիչն խնամքով պահի հրատարակուի Ալպանացւոց ժողովրդական երգերու հաւաքածու մը՝ ֆրանսերէն թարգմանութեամբ : Պ. Հիմա միշտ մնե համակրութիւն ցոյց տուած է զէպ ի Հայերը եւ հայկական զատը : Աւելորդ իսկ է ըստ թէ որդան մեր ուշադրութեանն եւ համակրութեանը արթանի է ալպանական շարժումը : Եթէ ալպանո-հայ հին սերտ յարաբերութեանց վարկածը զոր ի հանդէս կը քերէ Փառնակ, ապացուցուի, փօխաղարձ համակրութեան զօրաւոր պատճառ մը հ. և. կ'աւելնայ :

« Ալպանիսի վերջին թիւին մէջ սակայն, Պ. Հիմայի մէկ տաենարանութիւնը կը ձգտի ապացուցանել թէ Ալպանացիք կը սերին Յոյներէ առաջ Յունաստանը բնակաւորող Պեղասգեաններէն, ու Աղեքսանդր Մակեդոնացին ու Պիտոս Ալպանացիներ կը համարի : Այդ պարագային ո՞ւր կը մնայ Ալպանացւոց եւ Աղուաններու Նոյնացումը : Եւ ի՞նչպէս բացատրել ամենասարական բառերու մէջ հայերէնի եւ ալպաներէնի ցոյց տուած նմանութիւնը, կարելի է ըստ նոյնութիւնը : Թէրեւս պէտք ըլլայ Անթաղրեն որ Աղուանները մէկ ճիւղն են Ալպանացուց, գացած Արեւելք հաստատուած, եւ որոնց հետ մեր ազգը ունեցաւ ամնան երկարացատեւ ու մտերական յարաբերութիւններ Ամէն պարագայի մէջ : Հարցը կարեւոր է եւ հետաքրքրական, եւ կ'արժէ որ մեր ազգային գործիչները անոր վրայ ուշադրութիւն գտածնեն՝ բաղադրական տեսակէտով, իսկ մեր բանասէրները՝ գիտական տեսակէտով :

Ա. Զ.

ԱՐՓԻԱՐԵԱՆ ՊՈԼԻՏԻԿՈՒՄ



Անոր համար որ օր մը մեր ազգային ու գրական ժամանակակից կեանքին պատկերը պիտի ուզգ գծել, Արփիար Արփիարնաւի զէմբը ամենէն գծուարը պիտի ըլլայ նկարելու : Իրեն ի նպաստ ըսկելու շատ բան կայ, — մեր գրականութեան մէջ իր տեղը ընդարձակ է եւ կարեւոր, — բայց և՛ ո՛քան բան՝ իրեն զէմ : Այն շարածնէն պարփիկ որ նկած է իր օրորոցին վրայ, անոր մէջ թափելով քանի մը ամենասիրուն ձիրքեր, անոնց հետ հոռ սողովրկեցուցուն է նաեւ ծանր թերութիւններ, որոնց մին, գուխաւորը, — նկարազիք պահասը, կամ թեթեւ սոլիկութիւնը, — կ'ողծանէ յաճախ ինչ հրապոյր որ ունին այդ ձիրքերը : Եթէ իր այդ մըտաւոր բարդ կազմուածքով, Արփիարեան նախնարած ըլլար գմածին գրագէտ մը, Փանթէզիմ մը ըլլալ սոսկ, ոչինչ պիտի ունենայինք իրեն մեղագրելու : Իր թեթեւութիւնն իսկ յատկութիւնը մը պիտի զառնար, — ինչպէս որ է իր զուտ երգիծական էջերուն մէջ : Բայց Արփիարեան ուզած է ժողովրդի առաջնորդ ըլլալ, հրապարագրի գեր կատարել, ու թեթեւութիւնը հոռ տկարութիւն մըն է, յաճախ՝ յանցանք, ու մերթ՝ նոյն իսկ մմիք :

Գմածին զրագէտէ մը շնչք պահանջեր հոռվէական ամրութիւն մը նկարազիք, սկզբունքներու կուռ հաւատարմութիւն, կը սպասնէք որ մենք հայէ իր հեգնութեան կամ խանդակասանի բովէական շղթիւններովը, եւ իր փոփոխականութիւնները հրապոյր մը տեղի կրնան ըլլալ իր գործին : Բայց հրապարակագրի մը պարտասոր է համազուած մարդ մը, սկզբունքներու վրայ կատակ շվերցնող միտք մը, « լուրջ » խասաւածք մը ըլլալ : Հասկանաբէ է որ նոյն իսկ հրապարակագրի մը կարծիք փոխէ մարդ սփոսական էակ մըն է, եւ երբ նոր ազգայինները կը հաստատն կարծիք մը միաւութիւնը, ազնիւ մարդը պարտաւոր է փոխէլ իր կարծիքը : Բայց լուրջ մարդուն մօմ՝ այդ փոփոխութիւնը կը կատարուի մնե ժիգով մը, ինչ ու նոր փաստերուն միջնէ զժնգակ պայշարէ մը յետու, եւ փոփոխութեան պատճառ-

